

## «ԺԱՄԱՆԱԿ ԶՈՒՆԻՄ»

Մարդեր տրտում, մտահոգ  
 Կը վազվագեն ամէն կողմ,  
 Ժամացոյց մը դաստակին  
 Ժամանակին ետեւէն:  
 Օրուայ ամէն հանգրուանի  
 Մարդոց սրտին մէջ կը բանի  
 Ըսպառնալիքը ժամին:  
 Այդ սղացած ժամանակէն  
 Տեղ մը կու տա՞ն ֆեզի, Տէր,  
 Թէ ֆեղ նոյնպէս կը բաղեն  
 Ժամանակին շուրջին տակ:  
 Աղօրք մը կա՞յ ֆեղ ուղղուած  
 Կամ Միրտ մը կա՞յ ֆեզմով լեցուած  
 Ամայացած այս մարդոցմէ  
 Որոնք կարծես կը շտապեն  
 Քեզ չնշելու օրակարգէն:  
 Ուր մնացին մեր հինաւուրց  
 Հոգեպարար անձերը վեհ,  
 Ուր մնացին մեր սրբակերտ  
 Պաշտամունքի ծաղկուն վայրերն  
 Որոնք հիմա կը ննշեն  
 Առանձնութեան ու լոռութեան  
 Վերմակին տակ անդադար,  
 Ուր ժամկոչին բայլերն միայն  
 Կը խանգարեն մերք ընդ մերք  
 Լոռիւնն այդ վիրխարի:  
 Գործավայրեր լեցուեցան,  
 Աստուծոյ տունն ամայացաւ,  
 Եւ ուղեղներ շինուեցան,  
 Բայց հոգիներ պարպուեցան:

ԹՈՐԳՈՄ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ